

Հ ա ղ ո ր դ ա ղ ո ւ թ ե ա ն ա մ ե ա կ ը յ ե ա ս տ ո ւ ն ո ւ

Proeducatio@aol.com / 2006.III.30

Հ Բ Հ Ս ի ո ւ թ ե ա ն 100 ա մ ե ա կ ը յ ե ա ս տ ո ւ ն ո ւ

ու

Գ ա հ ի ր է ի Հ ա յ ո ց Գ ե ր ե զ մ ա ն ա ս տ ո ւ ն ո ւ

Հետեւեցամք ու կը հետեւիմք լուրերու, ըստ որոնց ի միջի այլոց Հայ Բարեգործական Հմգիանուր Սիութեան(Հ Բ Հ Ս) Տնօրէններու Կեղրոնական խորհուրդին (ՏԿԽ) ցանկութեամբ ՀԲՀՍին հիմնարկութեան հարիւրերորդ տարեդարձը պիտի տօնուի յԵզիստու, ուր մարմին առած էր հայոց խոշորագոյն այս Բարեգործական կառոյցը: Անոր հիմնարկութենէն հարիւր տարի յետոյ՝ փոխուած է, ինչպէս այլուր, սփիտքի ժողովրդագրական (*demographique/demographic*) եւ քաղա-քական քարտէզը, նաև՝ մտայնութիւններ, հանրային կարծիքներն ու պահանջները: Յաջս այս փոփոխութիւններուն հայկական որակուած էութեան (*entity/entity*) տեսականութիւնը առաջադրող զանազան առանցքներ կան: Այդ առանցքներէն մին է ՀԲՀՍի այժմու ՏԿԽ՝ին որդեգրածը, որով ան յարմար դատած է հայկական վարժարան փակելը: Փակել նոյնիսկ Սելզոննեան Կրթական Հաստատութիւնը (*ՄԿՀ*), որ չի պատկանիր ոչ ՀԲՀՍի ոչ ալ անոր ՏԿԽ՝ին. Եթէ նոյնիսկ անոնց անդամները կամ անդամներուն ընտանեկան պարագաներն ու բարեկամները խոշոր գումարներ յատկացուցած ըլլան ՀԲՀՍի գանձին: Սիրէ, զոր օրինակ, Նիւ Եօրքի հանրային գանձին խոշորագոյն տուրքը կամ նուէրը վճարողը տէ՞ր կը դառնայ քաղաքին կամ նահանգին. իրայատուկ օրէնք ու կանոններ հաստատելով տարածքի բնակչութեանուն վրայ: Խոստովանելի նման օրէնք կամ կանոններ ընթացքի մէջ չեն արեւմտահայոց ապրած երկիրներուն մէջ:

ՀԲՀՍի հիմնուած է նախաձեռնութեամբն յառաջդիմասէր անձնատրութիւններու: Անոնց մտքի լայն հորիզոննը բնութագրուած էր հանրային գործունէութեան քափանցիկ հաշուեցոյց եւ հաշուեկշիռներով: Իսկ ներկայիս ՀԲՀՍի ՏԿԽին, զոնէ Սելզոննեան Հիմնադրամին ու ՄԿՀին առնչեալ իր մատակարարի գործունէութիւնը կարելի չէ ըսել որ քափանցիկ հաշուեցոյցով ու հաշուեկշիռով մը կը մատուցուի

հանրութեան: Ի դէպ՝ սոյմ հաշուեցոյցն ու կշիռը կարելի չէ լոկ գանձատրային (financier/financial) համարատութեամբ կատարել:

SԿԽի անդամներն ու անոնց համակիրները եթէ կը տենչան երկրամասի մը հայկական վարժարանները փակել ու աշկերտները պարտադրաբար դրկել ոչ-հայկական վարժարաններ ի հեճուկս ծնողներու եւ աշակերտներու կամքին, առնուազն զարմանք կրնան պատճառել դէտերու: Այս ու նման արարքներ թո՞ղ ընեն՝ ապա-հայացման իրենց տեսութիւնները կիրարկելով կամ իրենց կիրքերուն գոհացում տալու ի խնդիր, թո՞ղ ընեն այնքան ատեն որ ընդիմացող արդարադատութեան մը չեն բաղիսիր: Յամենայն դէպս այդպիսի գործունեութիւն մը Մարդու Իրաւունքներու (Droit de l'Homme/Human Rights) դէմ մեղանչել կը նշանակէ: Իսկ այդ մեղանչումը ՀՔԸՆՒն կամ անոր վստահուած հիմնադրամէ մը գանձատրել (financer/finance) կը նշանակէ քրէական յանցանք:

SԿԽն ու իր բարեկամները՝ ՍԿՀն բնաջնջելու իրենց նպատակին ուղղուելով հանրերձ, ՀՔԸՆՒի հիմնարկութեան 100րդ տարեդարձը տօնելու կը փութան Եզիպտոս: ՀՔԸՆՒի Եզիպտոսի վարչութիւնն ու այլ անդամներն իբրեւ ի՞նչ կ'ընդունին SԿԽ մը, որուն օրինատրութիւնը (legitimacy) կը կարօսի վաւերականութեան: Եզիպտոսի ՀՔԸՆՒի գանձէն մասնակցութիւն մը պիտի ըլլա՞յ ՏԿԽին կազմակերպելու համարձակած տօնակատարութեան հանդիսութեանց: Եզիպտոսի ՀՔԸՆՒի պիտի մեղսակցի՞յ ՍԿՀն եւ այլ հայկական վարժարաններ բնաջնջող ՏԿԽին ու անոր բարեկամներուն. մասնակցելով անոնց կազմակերպած յուղարկաւորութեան հանգոյն արարողութիւններուն:

Սինդէռ յանձնարարելի է, որ ՀՔԸՆՒի հիմնարկութեան 100րդ տարեդարձը տօնուի աշխարհի բոլոր ծագերուն, բոլոր հայոց կողմէ՝ առանց կրօնական, ընկերային ու քաղաքական դաւանանքի խտրութեան. բայց առանց ՏԿԽին ու անոր բարեկամներուն, որոնք կը յանդգնին ձեռնարկել հայոց սիհիորը քանդելու՝ հայկական վարժարաններ բնաջնջելով: Յանձնարարելի է նաև, որ Եզիպտոսի ՀՔԸՆՒի իր նիւթական յատկացումներն ընէ միայն Սիրութեան Էական սկզբունքներուն անսալով: Ինչպէս ան, մօտաւոր անցեալին, Եզիպտահայ Մամուլին լիակատար հաւագածոն փրկեց հաւանական կորուստէ մը, արդիական միջոցառումով եւ ՀՔԸՆՒի վայել արժանաւորութեամբ (dignity/dignity): Այսպէսով՝ հայոց մշակոյթին երկար ու յաճախ դժուարութիւններով, նոյմիսկ ողբերգութիւններով կերտուած ճանհապարհն ապագայ ուղեւորներուն ընծայեց կարելիութիւն մը եւս, որ ուղղեցոյց մըն ալ է:

Սակայն նոյն գնահատականով կարելի չէ արտայայտուիլ ի մասին Գահիրէի Հայոց Գերեզմանատան վիճակին:Հոն ամփոփուած են աճինները, այլոց հետ՝ քարերարներու եւ մտքի մշակներու: Շիրիմներու ողբազին վիճակը քստմնեցուցիչ է: Եզիասոսի ՀՔԸՄի ներկայացուցիչներ, գոնէ միութեան 100 ամեակին առիթով, թող այցելեն այդ գերեզմանատունը. պատշաճօրէն թարմանելու համար եպերելի (reprehensible) կացութիւն մը: Անշուշտ Գահիրէի մէջ կան մարդիկ, որոնք պիտի կրկնեն՝ «մենք մեռելներով չենք զրադիր...»: Կարելի է յիշեցնել ՀՔԸՄի վարիչներուն եւ այլոց, որ Եզիասոսի փառաւոր քաղաքակրթութիւնը վայելչօրէն աշխարհի ներկայացնողներուն միջեւ են փարաւոններու շիրիմները: Հայոց մտքի փարաւոններէն մին չէ՝ անզուզական Երուանդ Օտեանը, որ "Անիծեալ Տարիներ" ապրելէ յետոյ զացած է Գահիրէ. ապա մեկնած այս աշխարհէն: Անոր կիսաքանդ շիրիմը եւ շատ մը ուրիշներ ենթադրել կու տան թէ յարգաւուած ու ցարդ յարգելի մարդոց աճիններ կան այդ գերեզմանատան մէջ:

Ի՞նչ հոգեվիճակով կարելի է 100 կամ 1600, 1700 ամեակ տօմեկ երբ այդ ամեակներուն անքակտելիօրէն կապուած կը մնան անուններ, որոնց շիրիմներն իսկ կը մնան լրուած ու կիսաքանդ. հայոց գերեզմանատան մը մէջ:

Մինչդեռ Ուումանիոյ մայրաքաղաք՝ Պուգրէշի Հայոց Գերեզմանատունը արժանաւորութեան օրինակելի պարագայ մըն է: Ի դէպ՝ զանազան վայրերու մէջ երբ անկարելի եղած է անաղարտ պահելով պատուել շիրիմները, պատուելով այժմէական վաստակներ. անոնք փոխադրուած են ու յարգանօք զետեղուած Նիֆերիլօր պողոտային ծայրամասի Հայոց Գերեզմանատան մէջ: Եզիասոս քնակող հայոց համար եթէ անկարելի կը թուի այս կամ նման կարգադրութիւններուն, գոնէ Երուանդ Օտեանի շիրիմին մնացորդը թո՞ն փոխադրուի իր ծննդավայրը՝ Կ. Պոլիս, ուր ան կրնայ իր պատույ տեղմ ունենալ հայոց վայելչօրէն իննամուած գերեզմանատուններէն մէկուն մէջ: Նոյնակէս զգաստութեան օր մը. կարելի է մտաքերել այլ պարագաներ, ինչպէս Արփիարեանինն ու Թէքեանինը, ի պահանջել հարկին փոխանցելու համար առ որ անկ է. առանց մեռելապաշտութեան:

Փոխանցման նման պարագայ մըն ալ կարելի է մտաքերել ՄԿՀի եւ Սելզոննեան կտակի առնչութեամբ. երբ ՀՔԸՄը իբրեւ մատակարար այլեւս անյարմար համարէ շարումակել իբրես վստահուած առաքելութիւնեամբ: Այն ատեն օրինաւոր այլ մատակարարի մը կը փոխանցէ իր պարտականութիւնը որպէսզի հայոց սփիտքին անհրաժեշտ՝ ՄԿՀն շարունակէ իր առաքելութիւնը, իր իսկ հողատարածքին ամբողջութեան վրայ խարսխուած:

ՀԲՀՄ իիմնարկութեան 100րդ տարեղարձը տօնելու համար անհրաժեշտ է յարգել անոր գոյութեան Էական պայմանները: Հակառակ պարագային այս Միութիւնը ոչ թէ Ընդհանուր, այլ խումբ մը մարդոց Մասնակի Ընկերակցութիւն մը կ'ըլլայ միմիսյն. խոշոր կամ փոքր: Փոյք չէ թէ այդ խումբ մը մարդիկն ինչպիսի անունի մը տակ եւ հանգամանքով հանդէս կուգան ի Գահիրէ կամ այլուր:

*Վարդան Օզինեան
Բանքեր Բրո Էտիքսիօնի**

* Բ թ օ է տ ի ւ ա ց ի օ՝ ն կրթական հարցերով գրադող աշխարհատարած միջազգային Ֆօրում / ասսպարէզ մըն է ուր մարդոյժի զարգացման ի խնդիր, օրէնքի եւ օրինաւորութեան պայմաններու մերքեւ նկատի կ'առնուիմ՝ մշակու-քային, ընկերային, տնտեսական, քարոշական տարածքի չափանիշները եւ առ-ընթերաբար՝ աշխարհաքաղաքական իրողութիւններն ու առընչեալ մարտավարութիւններ: Բրո Էտիքսացիօնի Կ թ ա ս է թ՝ ը սփիտքահայերէ եւ ոչ-հայերէ բաղկացած յանձնախումբ մըն է, որ կը գրադի հայկական կրթական հարցերով: